

Հարցը ձեռքով մեզի սովորեցուցած վարդապետութեանը վրայ, որ զմեզ ամէն կերպով կը զգուշացրնեն ոչ միայն կախարդութիւններէ, հապա նաև անոնց խաբէութեանցն ու արուեստներուն հանդիսատես ալ ըլլալէն :

(ԳՐՏԻ ՇՅՐՈՒՆԱԳՈՒԻ)

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Մ Ա Հ Բ Ա Ն Տ Ա Ր Կ Ե Լ Ո Յ Ն

Ի Շ Բ Ի Լ Պ Է Ր Կ

Վ Է Պ Ք

Այս սրտաշարժ վէպքս անանուն իտալացի քերթող մը երգած է Սիլվիոս Բիլլիֆոս մեծանուն բանաստեղծին վրայ, որ իր երիտասարդական անխոհեմ հայրենասիրութիւնը 10 տարուան խիստ բանտարգելութեամբ մը Շբիլպէրկի զղեկին մէջ տուժեց : Վէպքիս Հեղինակը սուտ համբաւէ մը լսելով թէ Բէլլիֆոյ այն շրջթաներուն բեռանը տակ ընկճեր մեռեր է՝ այս ողբս շարժած է երգելու : Սակայն Բէլլիֆոյ 20 տարուան վճիռը 10 տարիով լմընցրնելով՝ բարեբաղդ գտնուեցաւ իր նախընթաց կենացը խալութենէն անուշահոտ վարուց պտուղներ հասունցրնելու, և զրով ալ թողուց իր առջի ընթացիցը քով այնպիսի առաքինակրօն քաղաքավարութիւն մը, որ նկարի մէջ լուսոյ ու ստուերի խառնուրդը մարդուն յիշեցրնել կու տայ :

Սրայնութեանց դէտ, ով լուսին
Ըրծաթափայլ արփիդ յերկին,
Ղու քան ըզքօղ պայծառ բեհեզ
Տիեզերացն ընդ ծիր նաւես,
Օ երդ մրտերիմ հաւանընկեր
Երկրիս ըզհետ յածելով մեր :

Երբ պաղպաղուն գունտ քո յերկին
Հուպ առմատչի երկրի, լուսին,
Օսովք ընդ գալուստ քո սիրային
Խանդավառեալ ընդոստ յուզին :

1 Բէլլիֆոյի Յաղագս Մարդային Պարգոյց ոսկեղէն գրքոյկը Բազմավիպիս մէջ հրատարակած ենք : Բայց հիմա առանձին ալ հատորիկ մը կազմեցինք յառաւելագոյն օգուտ մեր ազգային պատանեաց, կրօնից ու բարոյական կենաց մէջ յառաջելու լուսաւնորդ մը իրենց ցուցնելով :

Ընդ սիրելոյն ախորժ ի տես
Սիրան ի գորով յուզեալ այսպէս :
Ըրեւադէմ իբրու ծաղիկ
Յարփոյն նըշոյս յառեալ հեզիկ
Ըշկունք եւ սիրտ տառապելոյն
Վրում թափառին ըզհետ ուղւոյն .
Վոյդ ուզփաճեմ ճաճանչք, լուսին,
Սեզ գըթութեան նըշոյք թըւին :
Ով քան ըզհեզս ապերջանիկ
Ի բերկրութեանց հատեալ ողջիկ
Ըհ, Սիլվիոյ կայ բանտարգել
Ի Շբիլպէրկայ դըղեակ անել .
Կեայ նա, բայց յոյս բարձեալ կենաց,
Սահուն ափանցըն մերձակաց :
Վո գողգողուն նըշոյք, լուսին,
Օ բարձամք անկեալ սեաւ դըղեկին՝
Ընդ աղջամուզը կամարս նըսեմ
Ըուսածագես զըւարթագէմ,
Եւ զգալկահար մահուն երես
Խոնջ պատանւոյն անդ նըշմարես :
Ոհ, այն եւեթ ի սեաւ դաշտին
Սեուերատիպ դէմք նըկատին .
Իբր առկայծեալ ճըրագ նըւաղ
Գողգողելով հուպ առ դագաղ,
Եւ կամ ծաղիկ զերդ սըրբափայլ
Օ սեաւ օթոյիւ մահուն արկեալ :
Ի շըղթայից տուանցն ազատ
Սշտածընունդք աճեալ առատ
Տիրադիտակ ի ճակատուէն
Գիսախըռիւ հերքն իջանեն,
Եւ չարստանջ ի խիստ մահճին
Սութ յաղջամուզը զլանջօք ծըփին :
Շընոյն անօսը ի տուրեւառ
Ոգիքն ի հեծ քաղին իսպառ .
Կողերք պատեալ յերկաթ կըրկին,
Օսանը ի շըղթայս ձեռք կոչկոճին .
Եւ ոչ մի ձայն գոյ սիրային
Օ ի մեզմեացէ ըզվիշտ նորին :
Ըյլ ահ, վերջին է այս գիշեր
Գիշեր ցաւոց մահահրաւեր .
Եւ վաստակեալն ելցէ ոգին
Ըգատաճեմ թըռչել յերկին .
Սիտք իւր ի ծուփ յայն ահագին
Սերձեալ ի ժամն ալեկոճին :
Օ ուսովն անկեալ իբր առ ի բարձ
Գըլուխն յենու իւր մահագգեաց .
Եւ շըշընչէ հագագ գողգոջ
Իբրու աղբեր ձայնք ի խորոջ .

Յետինն ի շունչ զինքն յանձկայրեաց
Երազեալ գիրկրս սիրելեաց .

“ Սինչ ըզվրձիւ լուայ ես ժանտ
Բնդ քրսան ամրս կալ ի բանտ ,
Ոչ յայնքանի ալիս ցաւոց
Թաւեր ժուժել կենացս իմոց .
Բայց արդ վըշտաց եմ յաղթական .
Եւ հասանէ ցաւոց վախճան :

Բաբէ , տոռունքս իմ ամրակապ
Ո՛հ , լուծանին արդ ձեռննթափ .
Սըտեալ ուրուք ի խորշ բանտիս
Չեռօք գըթած արձակեաց զիս .
Սիրտս ի բեռանց մեծ աղատեալ ,
Յազատութիւն վազեմ դարձեալ :

Ի մայրենին ի գիրկս այժմիկ ,
Ըհա համբոյրս ձօնեմք քաղցրիկ .
Թող զմեր վիրօք մեղրածորան
Տեղցի պալսամ ներողութեան .
Սայր իմ , ըզձեռսդ որդեգորով
Ըստ ի սիրտ իմ արկ օրհնելով :

Գու զիս յեռանդն իմ բոցահուր
Խըրատէիր բարեհամբոյր ,
“ Սի հըզօրին , որդեակ , ի դոյթ
Բնդդէմ զրգուեր քեզ գու զայրոյթ ” ,
Բայց քան ի մուտս՝ ամպք ոսկեվառ .
Յոյս իմ յայնժամ փայլէր պայծառ :

Օ երդ նոր Բրուտոս ես հայրենեաց
Տալ կարծէի սուսերս փառաց .
Ի նախատիպն հանել պատիւ
Օ իտալական մեռեալ արծիւ .
Օ արթուցանել՝ զոյր դէմք յԼ՛ւլիս
Ու ոտք Սիկուլեան ձրգին յալիս :

Ո՞ իցես դու անագորոյն
Օ ի այսն առնես զիս ապառու՛մ՝
Բնդ իմ շարժեալ ծաղը ընդ երազ ,
Յոր սիրտ ձրգեաց զիս չարաբաստ .
Ը՛հ , կափուցես զաչս իմ , ո՛վ մայր ,
Սի զայն տեսից ծիծաղ յամայր ” :

Խաղաղութիւն քեզ Սիլվիէ .
Խտալիա զքեզ աշխարէ .
Կորիցէ օրն՝ յոր արտասուք
Ոչ ցօղիցեն զոսկերսդ ի սուգ ,
Եւ մոռացի Խտալիա
Որ զանձն իւր ետ փոխան նորա :

Ը՛լ արդ ի լոյս առաւօտին
Տեղահամբոյր սքօղի լուսին .
Տեղիկ եւ շունչ տառապելոյն
Ըրդ նըւաղեալ մահահանգոյն ,

Ի չարատանջ տագնապ յետին
Ըրդարոյն ել թըռեալ ոգին :

Հասին անդէն , եւ ըզմարմին
Ընչընչացեալ ի բաց լուծին .
Տեսէք ըզնա գետնախըշտի
Սերկ տարածեալ ի հող բանտի ,
Եւ ըզնովաւ , ո՛վ թըշնամանք ,
Կուտակ դընին դանդաղ կապանք :

Ը՛լ անկասկածք բընաւ ի դոյն
Օ Սիլվեաւ յածին խորհուրդք ողջոյն .
Սիտք երազէն յաճախ ըզնա .
Ի լուր ձայնին Խտալիա
Ընձկակարօտ դեռ ըսպասէ .
Ը՛լ Սիլվիէ . . . անց ոչ եւս է :

ԳԱՏՄՈՒԹԻՒՆ

Գլխոյ տարտարիւն մը կրնայ գրեզ բշուատ ընկ .
հագար գիղջ և ջանք չեն կրնար գրեզ գերծու .
ցանկ :

Գէորդ Ուոպէնսոն անունով մէկը իր
մշտնջենաւոր աքսորուած տեղէն փա-
խած ու իր հայրենիքը դարձած ըլլա-
լուն համար՝ կը բռնուի ու Ի իվըրբու-
լի ատեանը կը հանուի : Ըմբաստանեա-
լը կը խոստովանի իր յանցանքը , ու իր
թշուառ դէպքը պարզ ոճով մը կը պատ-
մէ կարեկից բազմութեան մը առջին՝
այս կերպով . “ Ես , կ’ըսէ , տանութը
տարուան պատանի մը էի , գողութեան
մը համար ձեռքս զէնք՝ արքունի ճանա-
պարհին վրայ բռնուելով 1820ին , մա-
հուան դատապարտուեցայ . բայց ետ-
քէն այս մահուան վճիռը մշտնջենաւոր
աքսորանաց հետ փոխելով՝ տարագրե-
ցին զիս իմ հայրենիքէս դէպ ՚ի Վոր-
հոլանտա , Սիտնէյ քաղաքը . երբ հոն
գնացի , հայրենիքէս հեռանալուս վրայ
սաստիկ ցաւիլ սկսայ . խել մը ատեն
այսնեղութիւնը քաշելէն վերջը , միտքս
դրի որ ինչ կ’ըլլայ ըլլայ դառնամ հայ-
րենիքս . օր մը յաջողութիւն գտնելով՝
գնացի ճամբորդ նաւու մը խորշին մէջ
պահուրտեցայ առանց մէկու մը գիտ-
նալուն , ինչուան որ նաւը ցամաքէն
խել մը հեռացաւ . բայց նաւը հակա-